

ձին, անխօննջ կերպով զլուխ հանելու համար սկսուած աշխատանք մը, բայց զիտեր հաս հանգիստ ընելու ազնուական կերպը, — իր պարտէզին մէջ, իր արուեստի զանշերուն մէջ և կամ իր կենդանի խօսակցութեամբ։

Աւանդութեան հսկան ու զախազգեցիկ մարդ մը ըլլալէ շատ հեռու, իր գարուելակերպին մէջ շատ ազնիւ էր ու «հին» քաղաքավարութիւն մը ցոյց կուտար։ Իր անձը մասնաւոր հմայք մը ունէր, և արուեստ մը կը զնէր իր արարքներուն մէջ իրեւ ազնիւ հիւրընկալ մը։ Հանգուցհալ Պրն. Կիւլպէնկեան զարմանալիօրէն և աչքի զարնող կերպով զերծ էր զուոզութենէ, և մասնաւանդ կեզծիք։ Ինքինքին իրեւ չէր ներեր զուոտախօս ըլլալ։ Հզուրառութիւնը հոմանիւ էր իրեն ուամկութեան, և թերես այս փափաքն էր որ — ցուցամուլութենէ և մեծարանքէ հեռու ըլլալը — բնականէն մեկուսի ապրելու բնաւորութեան միացած, մենակեացի մը տապաւորութիւնը ստեղծեց։

Պրն. Կիւլպէնկեանի ամենէն կարեւոր և ամենէն աւելի իրմէ ժամանակ և ճիզ պահանջող զործը եղաւ իր արդիւնքին մէջ տակաւ առ տակաւ առատացող Լ. Բ. Շ. Ընկերութիւնը։ (Իրաքեան Քարիւղի Ընկերութիւն)։ 1914ին տակաւին նոր կը սկսէր մտածուիլ իրաքեան քարիւղի շահարկման մասին, մինչ այսօր տարին 32 միլիոն թուն արտադրութիւն ունի Ընկերութիւնը որուն մէջ կարեւորագոյն զերը ստանձնելը, սկիզբէն մինչև այսօր իրեն զինակուեցաւ։

Արդ, քառասուն տարուան անխօննջ և արկածախնդրական կեանքի մը արդիւնք՝ իր արգար վաստակը պիտի յատկացուի «Փալուաս Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջոցաւ զուտ բարեհպատակ հաստատութիւններու, զիխաւորաբար ուսումնական, զիտական և մշակութային։

Անտարակոյս, աշխարհ մեծ զէմք մը կորսեցւ յանձին Պրն. Գ. Կիւլպէնկեանի, իսկ իրաքեան Քարիւղի Ընկերութիւնը իր մեծ և շատ կարող Տնօրէններէն մին, ուրուն քառասուն տարուան վաստակը, անզնահատելի ծառայութիւններ մատուցած է Ընկերութեան։

N. M. E.

ԱՆՄՈՒԱՆԱԼԻ ՅԻՇԱՏԱԿ

1873 տարուան ձմբան հղանակը, Փոքր Ասիոյ միջավայրին մէջ, առաօրինակ էր։ Տարօրինակ ձմեռ, տարօրինակ ձիւն։ Նույեմբերի տառաջին քառորդէն, իրը չորս ամիս շարունակ, Մեծին կեսարիոյ ճամբանները փակուած էրն, և երթեւկելութիւնը գրեթէ բոլորովին դադրած, նոյն իսկ զիւղէ գիւղ։

Սաստիկ ձմբան այս երկարատև ժամանակին համար, կեսարիոյ քաղաքին, և մօտակայ զիւղերուն պատրաստի ունեցած պաշարը բաւական չէր։ Ժամանաւորապէս հացի պէտքը որ ըստ օրէ զգալի կ'ըլլար, և մօտալուս ողութիւնը՝ որ արդէն կը սպանար, տիրեց։ Աղութիւն մը՝ որ նոյնպէս տարօրինակ էր, ձմբան պէս։ Հացի զինը որ կ'արժէր մէկ կրկնապատկուեցաւ, ո՞չ, — այլ՝ քառապատկուեցաւ։ Հնդապատկուեցաւ։ Հացը պակսեցաւ, ինչպէս աղքատի տնակէն, նոյնպէս հարուստի տունէն։ Յուսահատութեան ծանր վիճակի մը այս գարկեաններուն մէջ, ահաւասիկ կեսարիոյ Արքակ Գարուսը ըսուած արահետէնները կը մանէն ցորեն և ալիւր բռնցած 200էն աւելի ուզտեր, որոնց առջեկի ուզտապանին և զայն չըջապատառ երկու տասնեակ սպասաւորներու պեխերէն և մօրուսներէն վար նուրբ ու բարակ սառեր կախուած էին։ Կարմիր կաշեպատ մուշտակներու պլլուած այս քաջարի մարդկիը, կարծես արհամարհնով սաստիկ ցուրտը, ձիւնն ու բուքը, և հպարտութեամբ զիմազրելով սաստկաչունչ հովերուն, օրտի ամենաքաջը զանունակութեամբ կը մանէն քաղաքէն ներս։

Կայցակի արտազութեամբ տարածուեցաւ լուրը քաղաքին մէջ, և առհասարակ ամէն զասակարգ փութաց իր բաժինը սատանալու, աղքատը՝ առանց փոխարինութեան, հարուստը՝ վճարումով, ո՞յնքան՝ որքան որ արժէքն էր։ Եւ ասիկա կրկնուեցաւ քանից։ Յուսահատութիւնը փոխուեցաւ միսիթարութեան, տրտմութիւնը փոխուեցաւ ուրախութեան։

Ուրկէ՞ կուզար այս հացը։ Ահաւասիկ։ Էօրինքնելի վրանաբնակ ցեղին պատկանող, և հարիւրաւոր ուղտերու տէր Գամփիր, և իր կրտսեր եղբայրը միականի մէջի, ձմրան սաստկութենէն և երթեւկի դժուարութենէն, կենդանիները թօգատի սահմաններուն մէջ, այլ և այլ այրերու խորը պատսպարած իրենց սպասաւորներով, իրենք ալ Գազ-0վա անուն բնակավայրը, վրանի տակ, ճոխ կրտսեր առջն հանդիսատ կ'ընէին, վրանաբնակ կեանքի ամէն ճոխութիւններ։

Կեսարիոյ թալաս գիւղաքաղաքացի Գրիգոր Ղազէրեան անուն անձը, որ մօրեղբայրն է, իրեն եղած հրամանի մը վրայ, թօգատէն տաղաւարը հասած էր, մէկ օրուան ճամբան հազիւ երեք օրէն կտրելով, ցուրտէն ու բուքէն զրեթէ թժրած։

Գրիգոր նամակ մը բերած էր, Գամփիր և մէկի ուղղուած, և ահա թէ ինչ կ'ըսէր այդ նամակը։

«Եախ՝ ի սէր Աստուծոյ, ապա՝ ի սէր սովատանջ ժողովրդեան կեսարիոյ և ըլբաշակայից, որոնք կը տառապին սղութենէ և հոցի պակասութենէ, կը խնդրենք ձենէ, որ կամ Երզնկայէ և կամ Մերաստիայէ, ուր կը գտնուին առատ արմատք, ցորեն և ալիւր, և զորս պիտի պատրաստեն մեր գործակատարները, հաճիք տանիլ կեսարիա։ Փոխազրութեան համար ո՛րքան վարձք որ պահանջուի ձեր կողմէ, անմիջապէս պիտի վճարուի։ Մեր այս առաջարկութիւնը ընդունելով, եթէ անյապազ հասցնէք ցորենն ու ալիւրը կեսարիա և թալաս, պէտք է զիտնաք թէ այդ ձեր ընելիք գոնոզութեամբ, մեծ ուրախութիւն պիտի պատճառէք մեղի, և ձեր այս թանկապին ծառայութիւնը մենք՝ ձեր վաղեմի բարեկամները, երբեք պիտի չմոռնանք։»

Նամակը՝ որ գրուած էր թուրքերէն, և որուն միայն իմաստը ամփոփեցինք այս

տեղ, ստորագրուած և կնքուած էր երկու մեծանձն անձնաւորութիւններէ, աղքատասէր, ողորմած և բարերար ու բարեսէր երկու հարազատներէ, ՍերմՎԲէ և ԱՄԳԴի Կիլիկինկեռներ։

* * *

Ընթերցումը հազիւ լրացած, դատիր՝ խօսքը Գրիգորի ուղղելով, կ'ըսէ.

— Եթէնտիները Պոլսոյ մէջ զուցէ անտեղեակ այստեղի ձմբան սաստկութիւնն, և ձիւնին պատճառով ճամբաններու փակումնն, ո՛չ թէ դժուարին, այլ և անկարելի առաջարկութիւն մը կ'ընեն, զոր պիտի չկրնանք կատարել։

Բայց ահա կրտսեր եղբայրը, մէջի, որ իր մեծ եղբօր տուած պատսպանը լսած էր, կ'ընդմիջէ։

— Եղբա՛յր, ի՞նչ կ'ըսիս զուն, չէ՞ մի որ մենք այդ էֆէնտիներուն չնորհիւ շահած հնք հազարաւոր զումարներ և մեր հարստութիւնը զրեթէ անոնց կը պարտինք. անոնց ըրած այս առաջարկը ո՛չ թէ իրենց անձնական շահուն կը վերաբերի, այլ սովատանջ աղ քատներուն, որոնց համար ամէն զոհողութիւն յանձն կ'առնեն, հետեւարար ես կ'երթամ ի սէր մեր բարերար բարեկամներուն, և ի սէր աղ քատներուն։ Այս ծառայութիւնը կը խնդրեն մեղմէ յանուն Աստուծոյ, ուսորի եթէ երբեք կորսուիմ իսկ, կորսուին իսկ մեր ուղտերն ու կինդանիները, հ'զ չէ, թօ՞զ նախախնամութիւն կամքը օրհնեալ ըլլայ։

Այդ քաջասիրոտ Վէլին էր՝ որ վեհանձն և մեծ հոգի կիւլպէնկեան երկու հարազատներուն կողմէ հաց կը բերէր կեսարիոյ, թալասի և ըրջակայ գիւղերու սովատանջ և յուսահատած ժողովուրդին։

ՏՐԴԱԾ ԵՊՄ. ՊԱԼԵԱՆ